

---

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

**Անօրի Որտորդ :**

**Ո**իջօրէի բարձր ու պայծառ կամարէն  
Լայծակ թափուէր զինչ՝ի դարբնի բարկ փրուէն .  
Չորս դին այրած դեղնած էր լայն անսապատ ,  
Տաք տաք շոգի ենէր յաւզէն անընդհատ .  
Ո՞ւշ տեղն անտառ էր թանձրախիտ ու ծառուտ  
Խնչ փունջ մի մազ՝ի գըլուխ կունտ ու կաշուտ .  
Ժամ հանգըլատի էր բընութեան ու անտառին ,  
Դաղրեր էր հով ջըրին , դաղրեր հով ծառին .  
Ի զով շըքին քընէր ամէն կենդանի ,  
Ռայց անութի կուշտըն միայն՝ քուն չունի : . . .

**Յ**անտառին ծայրէն ժաժելով կու գար  
Ո՞ւկ երիտասարդ մ' յոգնած ու մոլար .  
Երեսով կարմիր , ճակատով դեղին ,  
Ո՞ւազեր թուխ ու թաւ , մօրոք սևագին .  
Ո՞ւատներըն մազոտ , երկայն ու խաղուկ ,  
Ո՞ւքըն՝ կէս մարած կըրակի խարուկ .  
Ո՞ւյտերըն թոռմած զետ կաշի նըռան ,  
Ո՞ւընօտըն կախուած , կիսաբաց բերան :  
Ո՞ւուրձ մը նետերու 'ի շալակն ունէր ,  
Զեռաց գաւազան լարթափ աղեղն էր .  
Ո՞ւսորդ էր կտրիճ , այլ ուժէ ընկած ,  
Օ օրն 'ի բուն որսիկ զարնել չէր կըրցած .  
Տաքն ու յոգնութիւն եւ անօթութիւն  
Ո՞ւրտըն քաղէին եւ ոյժ ծընկներուն .  
Հասաւ զինչ հարբած բեւեկնոյն ներքեւ ,  
Ո՞ւարմըրած աչօք նայեցաւ յարեւ .  
Զըգեց ըզկապարձն յուսէն 'ի գետին ,  
Ժըռուեցաւ ընկաւ նըման իւր նետին .  
Զըգեց անիծեց զաղեղն անսպիտան .  
Վընանամ , ըսաւ , կու սպասէր մահուան .  
Ե՞նշարժ ու դեղնած դէմքին վերեւէն  
Ո՞ւնցնէր տրտմութիւն՝ ինչ շուք տերեւէն : . . .

**( )**րհասրակն անցեր , յետինքն էր մօտեր ,  
Դաղարած տարերքն յանկարծ արթընցեր .  
Հովն յանապատէն հասեր էր յանտառ ,  
Տերեւէ տերեւ շարժ ու դող կ'երթար .  
Ի ծառոց ծայրէն փըչեց շունչ զովիկ ,

Երիտասարդին զբարաւ պաղ հովիկ .  
 Բացաւ նըւաղած աչերն ու թըմիած . . .  
 Տեսաւ իր նըման մէկ մ' հոն մօտ կեցած .  
 Ալման կերպարանք եւ նըման հասակ ,  
 Բայց փափուկ մարմնով գունովըն ձերմակ .  
 Մազերըն խարտէշ , լուսերըն կապոյտ ,  
 Բալոն հեզութեան անոյշ երեւոյթ :  
 Չեռքն 'ի կախ ունէր փայտեղէն պընակ .  
 Ծիւին տակ տաքուկ լաւաշ ըսպիտակ :  
 Երիտասարդին շարժելն որ տեսաւ ,  
 Կանչեց անուշիկ , “ Եղբայր իմ Եսաւ . . .  
 Եսաւ մարմըրած աչերըն շարժեց ,  
 “ Ա այ եղբայրս Յակոբ . . . կէս ըընչով կանչեց :  
 Չեռք տըւաւ Յակոբ կըութնեցաւ ծառին .  
 Պընակըն տեսաւ , գոյն եկաւ դէմքին .  
 “ Ինէր տեսնում , ըսաւ , եղբայր , ինչ ունիս .  
 Ծիւ զլուտած սիրես՝ ապրեցու գերիս .  
 Օօրն 'ի բուն դարտակ ժուռ եմ եկեր հոս ,  
 Բաղուեր է հոգիս , ու չեմ գըտած որս . . .

Եսաւ նըստած կու նայէր  
 Աչերն ազբիւր վազգըրնէր .  
 Ացաւ Յակոբն ալ սիրուն .  
 Բայց ձայն մ' առաւ իր հոգուն :  
 “ Հաց ունիմ տաք՝ և ոսպնաթան ,  
 Ինձ ու հովուիս բաւական .  
 Օիս ու զհովիւրս զըրկեմ ,  
 Հացիկ թանիկ քեզ ձրգեմ .  
 — Հացիկ թանիկդ այս անգամ .  
 Տուր ինձ , ինչ կամքդ՝ ես քեզ տամ .  
 — Հացիկ թանիկ քեզ ըլլայ ,  
 Կեր ու քու սիրտն ուժովնայ .  
 Բայց փոխարէն այս աւուր՝  
 Ենդրանկութիւնդ ինծի տուր :  
 — Ո՛չ , ես մեռնիմ ու կ'երթամ ,  
 Կարձ են օրերըս , կարձ ժամ .  
 Ենդրանկութիւնս ինչ պիտի .  
 Եղբայր , ահա քեզ տըւի . . .

Խօօթվեց Յակոբ զաջն Եսաւայ .  
 “ Հացիկ թանիկ թողքեզ ըլլայ ,  
 Կեր , ըսաւ , կեր եւ ուժովցիր  
 Ու անդրանիկ զիս քեզ ձամնցիր . . .  
 Դըրկեց զեղբայրն ու պագ տըւաւ ,  
 Հացիկ թանիկ թողուց թըուաւ :

Եսաւ յոգնած քաղցած բացաւ լայն բերան .  
 Կերաւ լափեց եւ ուժն եկաւ 'ի վըրան :  
 Ելաւ ցատքեց , բայց բան պակսէր 'ի սրբուէն :

Ենդրամնկութեան շընորհքն ելեր էր իրմէն :  
 Կուշան որ լըցուաւ , աչքն բայցուաւ , իմացաւ .  
 Դայց ինչ օգուտ , խոստմունքն իր դէմ կանգնեցաւ .  
 Խողոցուց աչքն ու դարձուց հետ չափոբայ .  
 Ոչ չափոք ոչ անդրանկութիւն կը դառնայ .  
 “ Եսապէս , խաբող եղբայր , կանչեց յուսահատ ,  
 Ենդրամնկութիւնս առիր տալով ոսպի մ’ հատ . . .  
 Կոտրեց պընակն , զարկաւ կապարձն ’ի շալիին ,  
 Դաշեց զաղեղն , ու ծածկեցաւ յանտառին :

Ով դու պարձող յաղեղ խելաց , լեզուիդ նետ ,  
 Որ թափառիս զիշեր ցորեկ որսոց հետ ,  
 Խստառ մացառ շարժես՝ անգութ թափ տալով ,  
 Խնցած տեղերդ աւեր դառնան սոսկալով .  
 Վախչին որսերդ ’ի քէն ’ի ձոր եւ ’ի սար . . .  
 Դայց այն սուր սուր նետերն որ տաս վեր ու վար՝  
 Դանի քանի անմեղաց , ո՞չ , զեան բերեն ,  
 Դանի որբեր կ’ընեն , քանի բոյն կ’աւրեն .  
 Դանի անձադ մայրեր ձուալով կու թըռչին .  
 Ըսէ Եստուած , ցըրուէ նետերդ մէջ օղին :  
 Հըպարտ արուեստդ ըզքեզ թողու անօթի .  
 Ենդրանկութիւնդ առնու եղբայրդ հեզհոգի .  
 Դու դեռ բերանդ ’ի հով աղեղըդ լարած  
 Խստառ մացառ շարժես կ’երթան թափառած . . .

Դարձիր դարձիր որսորդ , աղեղըդ թող տուր ,  
 Դինա գառնուկ հովուէ ’ի դաշտ ու ’ի բըլուր .  
 Կյոտն է դալար , առուակն է զով , օդ պայծառ .  
 Արսորդ , եկուր ’ի դաշտ , թող զայդ սեւ անտառ .  
 Հոս շըքիկ կայ , հոս ծործորիկ , հոս լերինք ,  
 Թող տուր հայ հույ ձայներդ՝ ու առ հընչէ սրինդ :  
 Դառներն են հեղ , ուլերն հըլու , շունք ըզգաստ ,  
 Հովիւ եղիր , ամէն բան հոս քեզ պատրաստ :  
 Արսորդ , դարձիր յանտառէդ , նետըդ թող տուր ,  
 Եռ ցուպ հովուի , ու հին ցաւերըն մոռցուր :  
 Հըրկինք միշտ հաշտ են , միշտ արեւն է պայծառ ,  
 Ե՞ս , սիրտք մարդկան , ինչո՞ւ դուք այդչափ յամառ . . .